բառերէն բացառութիւն կը կազմեն միայն երկու բառ՝ ոտն-ոտի եւ թոռն-թոռի։

Նոր-Նախիջեւան 30 Նոյեմբ. 1908։

ԱԲՐ. ՉԱՄՈՒՆԵԱՆ

2. ԻԶՄԻՐԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԿՈՉԸ

Պատուական Մերաղնէից որ ի Մայրաքաղաքս եւ ի սփիւռս Թուրքիոյ եւ Արտասահմանի, ողջոյն Տիրաւանդ եւ օրհնութիւն երկնապարգեւ։

Հայաստանի զանազան գաւառներու եւ կիլիկիոյ այլեւայլ կողմերու ժողովրդեան կարօտութիւնը իր ծայրագոյն աստիճանին հասած է, եւ համատարած սովը՝ լեցնելով ընկճուած ու չախչախուած ժողովրդեան թշուառութեան չափը՝ սկսած է նախճիրները գործել, մանաւանդ ձմրան այս սաստկաշունչ եղանակին՝ երբ հեռագիրն ու թղթաբերը ամէն օր ամէն կողմէ կը հասցնեն մեզ սովալլուկ բազմութեան օգնութեան աղաղակները, ողբագին կոծերն, օրհասականի հոնգիւնին պէս աղեխարշ եւ կը գուժեն կեանքերու կորուստը, ողբ յառաջ կուգան անսուաղութեան հետեւանքը։ Ազգային Պատրիարքարանը նպաստից Յանձնաժողովոյ միջոցաւ թէպէտեւ ամէն միջոց ձեռք առած է դարման տանելու այս դառն կացութեան եւ սպառնացող մեծ վտանգին, թէպէտեւ մեր ողորմածասէր ժողովուրդը անտարբեր չի հանդիսանար այս ծանր աղէտին ու կը կարկառէ իր օգնութեան ձեռքը, փութացնելով սիրայօժար իր նպաստի ու ողորմութեան լուման, սակայն բաւականչ՝ բլլարան մեղմացնելու չարիքը ահաւոր, աղէտին, որ կը սպառնայ գոյութեան տարաբախտ կեանքերու ողբ յոյժ ստուար են թուով։

Իբրեւ Հայր հասարակաց կը փութամ պարզել կացութիւնը մեր բարեպաշտ ժողովրդեան եւ այս կոչը կ'ուղղեմ անոր ամէն դասակարգի անդամներուն անխտիր, խնդրելով՝ որ ամէն ոք՝ վաճառական թէ խանութպան, արհեստաւոր թէ մշակ, իր կարողութեանը չափով, ընծայէ մեզ իր ձեռնտուութիւնը՝ կարկառէ իր օգնութեան լուման, որ սահմանուած է կեանքեր խլելու թշուառութեան ու մահուան ճիրաններէ, գիմագրաւ կենալու մեծ աղէտին։

Ցուսալից ենք որ մեր սիրելեալ ու պատուական ժողովուրդը՝ որ ի Տաճկաստան, ի Ռուսիա, ի Հնդիկս, ի Պարկաստան, յԱմերիկա, Յեւրոպա եւ այլուր, կշռելով աղէտին մեծութիւնը, անոր անդարմանելի հետեւանքներն եւ մեր վրայ ծանրացող պարտականութիւնը, յօժարակամ՝ սիրով պիտի պատասխանէ մեր կոչին եւ գործնականապէս ցոյց տայ այն գորովալից սէրն ու համակրանքը, զորս կը տածէ մեծապէս առ իւր տառապեալ եղբայրներն եւ առ Ազգն համարէն։

Կ'օրհնենք համայն Նուիրատուներն եւ կը հայցենք որ Նախախնամողն տիեզերաց, Պարգեւիչն բարեաց, ի հաճոյս իւր ընդունի անոնց զուարթառատ տուրքը ու ողորմութիւնը եւ փոխարինէ զիրենք հաղարապատիկ բարեաց եւ մշտատեւ բարօրութեամբ։

ԱՂՕԹՔԵՐՈՎ ՊԱՏՐԻԱՐՔ Կ. ՊՈԼՍՈՅ

27. Նոյ. 1908։ ՄԱՏԹԷՈՍ ԱՐՔԵՊ.

3. ԹՈՐԳՈՄԵԱՆԻ ՆՈՐ ՊԱՏՏԻՒՐ

Պարիսի Académie de Médicineի տարեկան մրցանակաբաշխութեանց ցուցակին մէջ ուրախութեամբ կարդացինք «Հանդէս»ս աշխատակից Դր. Վահրամ Յ. Թորգոմեանի անունը, որուն les derniers cas sporadiques de choléra à Constantinople հերու հրատարակուած նշանաւոր աշխատութիւնը, բժշկական ճեմարանի կողմանէ գնահատելով՝ վերջնոյս յանձնարարութեան վրայ՝ արժանացած է գաղղիայի ներքին գործոց նախարարին պատուոյ մեկ միտալին։

Եւրոպայի ամենահռչակաւոր գիտական մեկ Académieին կողմանէ Հայ բժշկի մ'ընծայուած այս հազուագիպ պատուոյն համար «Հանդէս Ամսօրեայի» խմբագրութիւնը ջերմապէս կը շնորհաւորէ իւր արդիւնաւոր աշխատակիցը եւ կը մաղթէ անոր մեծագոյն յաջողութիւններ եւ փառաց ու պատուոյ աւելի հոյակապ պսակներ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԴՐԱԿԱՆ — «Աղբիւր» ամսագրի 25ամեակը. 33։
ՄԱՍՏՈՆԱՆԴՐԱԿԱՆ — Մխիթար Գոշի Դատաստանագիրքը եւ Հայոց հին քաղաքացիական իրաւունքը. 38։
— Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուզի հանձնառութեան մէջ. 44։
ՊԱՏՄՈՒԱԿԱՆ — Բիւզանդիոն եւ Պարսկաստան. 47։
ԼԵԶՈՒԱԲԱՆԱԿԱՆ — Ակնայ գաւառաբարբառը. 54։
ԹՂԹԱՆՑՈՒԹԻՒՆ — Կոչ գրագէտներին. 61։
ԱԶԼԻՒԱՅԼՔ — 1. Քերականական զիտողութիւն մը. 63։ — 2. Իզմիրլեան պատրիարքին կոչը. 64։ — 3. Թորգոմեանի նոր պատիւը. 64։

ՀՐԱՏԱՐԱԿՈՂ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ
Հ. ՌԱՓԱՅԷԼ Վ. ՊԱՐՈՆՅ

ՎԻԵՆՆԱ. ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

digitised by A.R.A.R.@